

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱԿԱՐՉՈՒԹԻՒՆԻՆ: Խմբագրութիւն եւ յառաջարան՝ Ռ. Գ. Դրամեանի: Խերածական եւ մանրանկարչութեան բացառութիւն՝ Լ. Ա. Դուռընվոյշ: Փաքր երկաւալ, լարական, 76 գումաւոր և 4 անզան բոլորին առաջ սիստեմութիւններով: Ընթացէն 233 էջ: ՀԱՅԱՍՏԱՆԻ երաժշտականութիւն, Երևան, 1967:

Հաճելի անակնկալ մը եղաւ այս շքեզ հրատարակութիւնը՝ որ հայկական մանրանկարչութիւնը կը ներկայացնէ Հայերէն, ուսւութիւն եւ Փրանսերէն բնագրով: Մեզի թող ներուիք՝ եթէ դրախոսականէ քիչ մը աւելի սահմանով ծանրանանք այս հրատարակութեան մասին:

Հասորին խմբագրութիւնը, որով հաւանաբար ըսել կ'ուղուի մանրանկարչութեան շարայրութիւնը, ինչպէս նաև յառաջարանը զերագրուած է Ռ. Գ. Դրամեանի: Յառաջարան մը գրելու համար մէկը քիչ թէ շատ ընդինակութիւն մը ըլլալու է գրած յուռաջարանին նիւթին մասին եւ հազինակութիւն մը զոյլչ պէտք է ըլլայ, մանաւանդ երեք լեզուներով ներկայացնելու առնեն, վնասակար շափազանցութիւններէ: Դրամեանին կը խօսի ինչ որ 25,000 հայերէն ձևադիրներու մասին, մինչ հազի 22,000 կարելի է համբել: Խոկ երեւանի Մատենադարանին 10,000ը անցնող «Ձեռագրերի չուրջ մէկ երրորդը նկարագրութիւնը» 2է, այլ չափէ 2,000ը որեւէ կերպով «Նկարագրութիւնը» է նկատել: «Ստոյդ թուական ունեցող ամենանին ձեռագրիքը՝ Լազարեան Աւետարանը» 2է, որ գրուած է 887ին, այլ վենափելի Միսիթարեանց Մլքէի Աւետարանը՝ որ գրուած է 862 թուականին Քրիստոսի:

Դրամեան (էջ 8) կ'ընէ կարգ մը վերաբուներ Լ. Ա. Դուռընվոյշ, որոնք վերջին կատարած է հայկական մանրանկարչութեան մասին: Հստ որոնց (Դուռընվոյշն) նկատած է որ «Հայկական մանրանկարչութիւնը բաժանուած է ոչ միայն ըստ առանձին տեղական դպրոցների, որոնց դոյսու-

թիւնը պայմանաւորուած էր երկրի Փէղալաշկան մասնատուածութեամբ, այլ եւ ոճով տարրեր երկու խոչըր խմբերի, որոնց տեսարար զոյտութիւնն են ունեցել մի քանի հարիւրամեակ եւ որոնց ծագման պատճառները սոցիալական բնոյթը ունեն: Այդ խմբերից մէկը Դուռընվոյշն պայմանականութիւն անունուած է «ակադեմիական», իսկ միւսը՝ «ժողովրդական»: Եթէ առաջին խմբի նկարագրը ձեռագրերը հանդիսացել են Փէղալաշկան վերեալաւիք զեղադիտական նաշակի պատճառութիւն, ապա երկրորդ խումբը կապուած է եղել ժողովրդի ստորին խաւերի հետ եւ արտազոյել է Փէղալաշկան հաստարակութեան զեմուկրատական շրջանների յատուկ արուստակ բնոյթը: Եթէ իրապէս Լ. Ա. Դուռընվոյշն ըրած է այս եղարկացութիւնը հայկական մանրանկարչութեան մասին, ստիպուած ենք խորհին որ կամ Դուռընվոյշն հայկական մանրանկարչութիւնը չէ հասկացած եւ կամ թէ... Հարկ եղածէն աւելի է ընկերաբանութիւն կարդացած է:

Դրամեան (էջ 9) կ'ընէ որ սոյն ալրուցն ունի 75 նկար, ընդ որուած վերաբարակուած է միայն 35, մինչդեռ 40ը ուղագրուած է առաջին անգամ: Ասիկա ճիշդ չէ: Մենք միայն 26 նկար դասներ որ նախապէս գումաւոր չէ վերաբարակուած հսու հրատարակուած 75 մանրանկարներէն: Ասիկա կարելի է հաստակել երեւանի 1952ի և Փարիզի 1960ի հրատարակութիւններէն: Խոկ հոռ գումաւոր առաջին անգամ հրատարակուած 13, 19, 27, 31, 52, 66 թիւերով մանրանկարները հրատարակութեան համար նախնական բնույթի շնունդ, որովհետեւ երեւանի Մատենադարանը ունի շատ աւելի անհրաժեշտ էր: Գոնէ առ այժմ աւելի լաւ կ'ըլլայ մեր սուզ միջոցները տրամադրել հրատարակելու մեր մանրանկարչութեան պատճութեան եւ ծանօթացման իրավու արժէք բերող մանրանկարներ: Անտարակուած հարկ չկայ երեւանին ամէն հրատարակութիւն որ հայկական մանրանկարչութեան նույիրուած է, ինոզել զերումի ձաշոցին բաժմաթիւ մանրանկարներով: Ինչ որ հրատարակուած է արդէն դաշտափար մը

կու տայ այդ գործին մասին։ Մատենադարանին թիւ 979 եղող Հեթումի մաշոցը ցանուի պիտի բԱՄՊ որ Մատենադարանի հրատարակութեանց մէջ ներկայացուեք մէկ տարիիթեավ մը։ 1952ի Մատենադարանի հրատարակութեան մէջ անոր տրուած է 1288 թուականը Քրիստոսի։ 1960ին Փարի կատարուած հրատարակութեան մէջ կրկնուած է նոյն թ288 թուականը Քրիստոսի, մինչ այս հրատարակութեան մէջ նշանակուած է 1286։

Դրամբեանի յառաջարանին վերջ ներառածութեան մը տրուած է հանգուցեալ կ. Ա. Դուռընորդիք։ Համ կ'ըսուի. «Մաշտոցի անուան Մատենադարանում պահուող 887 թ. Լազարան Աւետարանը պէտք է համարնի մեզ հասած դրբային գեղագրութեան ամենամեծն թուագրուած յուշարձանը» (էջ 10)։ Ասիկան նախ ճիշդ չէ որովհետեւ հայրեական գրդային գեղանկարութեան ամենահին թուագրուած յուշարձանը նախկին Լուսարեան հաւաքան եւ այժմ ներեանի Մատենադարանը դանուող Աւետարանը, 887 թուականին Քրիստոսի, Զի, այլ Վենետիկի Միթթարեան Միաբանութեան հաւաքան Մլքէ Թագուհիք Աւետարանը՝ 862 թուականին Քրիստոսի Խոկ Լուսարեան Աւետարանը ներկայիս ԱՆ.ԶԱՄԴ. գրքադիր մը է, որուն հոգած երբեք չենք կրնար բռեկ գրքային գեղանկարչութեանց յուշարձան։

Բորդրովին առարկելի է Փղոսկրեայ Աւետարանին վերջի շորո Մանրանկարներուն ներկու թերթի մասին նշանակուած Զ գարր, ևրու առ այդ ոչ մէկ ապացոյց ներկայացուած եւ ընդունուած է ցարը։ Այլ շորո Մանրանկարները առելի հին չեն քան Ժ դար, եւ հաւատարար մեապրական մանրանկարներ նրա ընէ։

Տիկին Դուռնուպոյ կր կարծէ. եթէ ըը-գալուենք դիմանկարները, ապս աշխարհիկ քովանդակութեան առաջին մանրանկարը 451 թ. Աւարայի ճակատամարտի նկարն է 1482 թ. Շորակինցում (էջ 11)։ Զարմունուի չ նման նպասկացութիւն որեւէ մէկէ որ թէկավ սրոց շափով զրազուած է հայկական մանրանկարներուն առաջին նկարին ները երբեմն նրա մէջ մուծում էին որոշ երեւոյթներ եւ առարկաներ՝ զրանք վերցնելով ժամանակակից, իրենց ցըսպատող կեանքից և կենցաղից, ինքնանկարներ, պատուիրասուների նկարներ, հագուստներ, կենցաղային իրեր՝ կահկարասի-ամա-

րակնոց մը տանուած «աշխարհիկ» մանրանկար մը կը նկատուի, իսկ օրինակ նրեք Մանկանց կիզումը «աշխարհիկ» չի նկատուիր, միշտ ալ կարելի է ըմբռնել թէ զիմանկարները աշխարհիկ մանրանկարներ չեն։ Երբ անոնք այնքան «աշխարհիկ» կերպով ներկայացուած են վենետիկի Միթթարեանց ծանօթ Արդիանուպուրոց Աւետարանին (1007 թ.) նաև Աւետարաններու մէջ։ Արդեօք բացարձակապղէս «աշխարհիկ» եւ ՈՉ պիմանկարը մանրանկարներ չեն նրեանի Մատենադարանին մէծարքէ Հազրամատի Աւետարանին սկիզբի խորաններուն կից զանազան աշխարհիկ մանրանկարներ։ Հազար Սարդին Գիծակի «Դասաւանան»ի մանրանկարը (1331 թ.), որ Էւելոն թ գառատանի նստած է, կամ նոր Զուլացի 1330 թուականին Քրիստոսի Աւետարանը, որ աշխարհիկ ընտանեկան մանրանկարներուն ունի Վենետիկի Միթթարեանց Վարք Աղքա-սանդրին, աւան՝ այնքան վանագործէն կուրուսուած։ առանցիկ գործ մըն է հայկական «աշխարհիկ» մանրանկարչութեան։ Ժե դարու սկիզբներին։ Անապահոյց վաստակար են մեր մանրանկարչութեան ԱԼԻ ծախոթութիւն շանեցող առարկներու այս յափափոյ պիճիները Տգիտորէն ըստուած նըման բան մը սրբազրել անհնօրէն աւելի զետար է անխուսմ ըսուելին։ Տիկին Դուռնուպոյ կ'աւելցնէ ։ Յանդադակութեամբ աշխարհիկ նկարազարդ ձեռապրեր հանդէս են զալիս միայն Ժե դարից սկսած եւ ընդհանրութիւն նրանց բանակը մեզ չէ» (էջ 11)։ Ի՞նչ ըսկէ կ'ուզէ հանդէս են զալիս ըստով։ Այսինքն Ժե դարին առաջուաններ մէկ զի չեն հասած, թէ Ժե դարին առաջ կոյութիւն չեն ունեցուած։ Մական ինչ ար բւյայ, ան երկու հասկացողութեամբ ալ կը սիրա բացարձակապղէ։

Սակայն Տիկին Դուռնուպոյն ինքզինք իսկ հակասան պիտի ըլլայ, եթէ դարաշրջան մը նշանակուած ըլլայ հետեւեալ ըստօին։ Ալրեէս տեսարան պատկերելիս նկարիները երբեմն նրա մէջ մուծում էին որոշ երեւոյթներ եւ առարկաներ՝ զրանք վերցնելով ժամանակակից, իրենց ցըսպատող կեանքից և կենցաղից, ինքնանկարներ, պատուիրասուների նկարներ, հագուստներ,

և դիմումներ, գրենական պիտոյքներ, երաժշտական զորձներն եւ այլն (էջ 12): Աւրեմն նոյնիսկ մեր պիտօնական մանրանկարներուն մէջ կը գտնենք առշխարհիկ նիւթեր: Մենք հու պիտի ուղիքներ ըսել նաև որ մեր պիտօնական մանրանկարներուն մէջ յաճախ կը գտնենք առշխարհիկ մանրանկարներ, ոյսինքն վկրօնական փիզուածի մը «աշխարհիկ» պատկերացումով:

Երբ այսօր մեր մանրանկարչութեան մէջ ո՛չ մէկ առեւալ կայ առորակոս մանրանկարչութեան, չառ զարմանալի կը գտնենք որ Տիկին Դուռնովոն, որուն մէկ ծանօթաւթիւն կը միաբարսի հայկական մանրանկարչութեան, ըստ Հետեւալիին նման անիշտ ըստ եղրակացութիւն: Եթիւստանէական նոր պաշտամունքի հրմունքները Հայաստանն ընդունել էր Ասորիից, Հետեւարոր բառեան է, որ առորական գեղանկարչութիւնն էլ պատկերագրական օրինակներ է առեւից: Սակայն յուսադի էր որ յարգելի հանգուցեալ ամիկնը դիմար թէ քրիստոնէութիւնը ևսորդական պաշտամունքը մը չէր, որուն պատմատաւ Հայաստան ամիսուէր առորական գեղանկարչութիւնն ընդունել: Արաւատադիտութեան ծանօթ չէ «առորական գեղանկարչութեան պատկերագրական օրինակներ» քրիստոնէութեան պիտօնական ըրբանէն, գոնէ մինչւ 586 Թօսական Քրիստուի: Երբ զրուած կը նկատուի Խարուայի Աւետարանը, որուն մանրանկարչութեան առորական ըլլալուն մասին դեռ կարելի է կտոսիածիլ: Սակայն ամիկնը կ'անձապահ խնդրինքը համասել անմիջապէս, ըսկելով: Անց բռն Ասորիիուն դեռ եւս չկար որդուիլ մեւաւորուած պատկերագրութիւն, և, դրանից բացի, արդէն քրիստոնէութիւնը գումանած ուրիշ երկիրներ եւս, ինչպէս Պաղեստին, Հառու, Եղիպատուք, կարող էին բաւ իրենց օրինակները (էջ 12): Սակայն Հայաստան ծանօթ էր Քրիստոնէութիւնն ոյնիսկ և զարուն, ինչպէս Պաղեստինը, Հռուը, Եղիպատուքը Աւրեմն ի՞նչ պատճառ կը թերագրէ ամիկնը խորհելու որ Պաղեստիմը, Հռուը, Եղիպատուք կընային քրիստոնէական գեղանկարչութիւնն առեւալ, իսկ Հայաստան չէր կրնար ունենալ: Ցաւուի կը գտնենք Հայ գեղարուեստական կարողութեան այս առորագնահատումը: Ին-

չո՞ւ արկինը կը պետէ որ Հայաստանը բառ առկան չուտ դուրս գայ սեփական պատկերագրութիւն ստեղծելու մայրուղի՝ մասմբ պատագործելով ուրիշ երկիրների փորձը (էջ 12): Տարակոյս չկայ որ Հայկական մը շակույթին եւ Հայկական գեղարուեստին իւազէ ծանօթ մէկը եման արտասոց եւ ծուստացուցիչ կարծիք պիտի շյայտնէր Հայկական գեղանկարչութեան մասին: Վերապէս երբ Հայերը ունին ԲԱՅԱՐՁԱԿԱՂԱՎԸ ԲԱՂԱՎԸ ինքնուրոյն լեզու, այրուբէն, նորապարապետութիւն եւայլին, ի՞նչ պատճառ կրեայ ունենալ Տիկին Դուռնովոն որ Հայերը սկիզբն իսկ ըստեւային քրիստոնէական գեղանկարչութիւն: Տիկինը կրեայ՝ նոյն իսկ գոյզն զաղափար մը տալ մեզի թէ ի՞նչ էր ուրիշ երկիրների փորձը որոնց աղղեցիւթիւնը իրը թէ պատճառ եղած է որ Հայաստան գրաւական չուտ գուրս գոյ սեփական պատկերագրութիւնը ունենալու մէկ կազմութիւնը:

Տիկինին յաջորդ առղերը, բաւական տեղ, կամ թարգմանութիւն պատճառու եւ կամ թէ ամիկով անորոշ մաքրէն տուն արուած են և գեւուան է զաղափար մը կազմել թէ ի նշ բռել կ'ազգութիւն:

Մեղի այնպէս կը թուի որ ամիկնը կը հայաստայ թէ Հայկական մանրանկարչական գեղանկարչութիւնը լատ որոշակիօրէն լամանուում է երկու հրմանական ուղղութիւնների, որոնցից իւրաքանչիւրը պայմանաւորուած է սոցիալական այն միջավայրով, սրտեղ ձեւաւորուել եւ զարգանուում էին նըրանք: Կարելի է նշել այդ երկու ուղղութիւններից մի քանի յուշարձաններ, որոնք թէեւ նկարազարդման ժամանակով մօտ են իրար, բայց չառ որոշակիօրէն կրում են այդ ասրբերիշ գները: Այդպիսի իրար հակադիր ձեռագիրը են 986 թ. Աւետարանը եւ 989 թ. իջմանը Աւետարանը, 1038 թ. Աւետարանը եւ ֆԱ գարակէսի Մողնու Աւետարանը, 1224 թ. Աւետարանը եւ 1232 թ. Թարգմանչաց Աւետարանը, ինչպէս նաև 1332 թ. Աւետարանը՝ Վանի, աւելի ճիշդ Վասպուրականի, գպրոցից եւ 1328 թ. Թորոս Տարօնաց Աւետարանը Գյումորից: Ալղջութիւններից մէկի մնորու գներն են՝ լակոնականութիւնն ու առանց ուկու գործածութեան ու համեմատարար էժան եւ.

ժառանգիլի Նիւթերի օգտագործում և Այսպիսի
ժամանակարներ ստեղծող նկարիչներ գեղա-
նկարչական վարպետութեան հրկարտաեւ-
ռաներ յեն առեւց (էջ 13) :

Տէկինը կը լարուանկէց ըսելով. «Այլ
կերպ են առեջծուել կէմիսանիք Աւետարանը,
Մողնու Աւետարանը, կիլիկեան ձեռագիր-
քը և երանց նման չքեզ այլ ձեռագիրք ...
(սրբնեց ի մէջ այլոց ունին յատկանիքներ) ...
ու ոսկին եւ կատարման բարձրացրու պա-
տուազին եղանակը: Այս ամէնը կարող էր
մատչելի լինել միայն այն նկարչին, որը
հմատու վարպետների զնկավարութեան տոկ-
անցել է միշնագարեան երկրածեայ առկա-
գէմիսական գպրոց սրեւէ մեծ վանքի նկար-
ական արձնաւուանցամեծ»:

և Ալավետն նկարողարդառն ձեռողբերի
պատուիքառասեները լինում էին իշխող աշ-
խարհներ և և Հոգեւոր գոտուրի ներկայացն-
ցիչներ, որոնք ոչ միայն կարող էին վճարել
թանկարժեք նիւթերի գինը, այսպեսորեւ
զարգացնեների բարձր զահաւուած աշխա-
տանքը, որ ներկար ժամանակ էր պահան-
ջամ, այլ և կարող էին Հոգեւոր պայտին
զարպեներ պատրաստելու ամիսերը (Ե
13:1).

Ուրեմն արկնող ըստը իսացնելով կը
հանիքը այն կըստացութեան որ առկի-
ով, չըքզ պդէմքիք մարտորիկու մշ-
կումն - պազմակը պատոզայի եղա-
նակ ունեցող մարտակարհաւ աւետարան-
ները (կամ ձեռագիրները) և միայն այն
նկարչին գործերը, որը հմտութեաննե-
րի զեկագործութեան առաջ անցել է միջնա-
դարեան երկարութեայ ականաբանական գրա-
րոց որին մեն վաճէք նկարչական արեւ-
անեցումն ։ Իսկ ըստանախանութիւնն որ-
դիկոր մահանիկորինները, որնք առան-
սիւն գործառութեան, համեմատարար
էնան և մատչելի նիւթերի պատզումն
գոյսների շատ առհմանափակ չնարութիւն-
ուց կու առն, այսուիս մարտակարձեր
ստեղծող նկարիչներ գլուխարշական վար-
պետութեան երկարաւու զատեր չեն առել
ձաւանարար նրանց շատ բան մատէիք և
ծանօթ յի եղեւից

Առաջին կը հրատարակուի Հայուսա-
նի մէջ Հայկական Թագավորակարչութեան նը-
սիրած հատորի մը էնթրում պայ և և և

բեք լեզուաներով ։ Խ' նշ արտառոց չափանիշ հայ մանրանկարիչները դասաւորելու համար :

Նշանաւորագ արդէն երկարած գրախօս-
աւականիս սահմանները թոյլ չեն առա ապա-
ցոյցներով ժխտելու համար արիկնոր ըստ-
եր, թող որ կարիք իսկ չկայ բազմապիսի
կերպազ և բազմաթիւ ապացոյցներով ջրել
բառածը, Տիկնոջ առեւելներով, օրինակ
Սովոր Ալեքսանդր աւելի ասկալեմական
փարախի գործ է բառ թէ Հաղպատի Աւետո-
բանը: Եթեթօք Վենետիկի Մի իմարեանց
հաւաքան Ալեքրիանովուոյ (1007 թ.)
Աւետարանի կարելի է որեւէ հիյիկեան ման-
րանկարեան դրագոր պակաս արուեստով
կամ ասկալեմական կորորութեամբ ման-
րանկարաւու ռեպիչ:

Սպակայն ա՛լ տեղի անընդունելիք է Տիկին
Դուռընդույժիք հայ մահքանկարչութեան մաս-
ցածին, բանագրատիք ևս անիրական պահա-
նամէն յիշոյ՝ անօր վերտպում որ իր
բաժանմամբ մահքանկարըները զատակար-
գոյին բարձր ևս ստորին խաւերու արտադր-
ութիւններ են: Ասիկս անհիմն անութիւն
մըն է:

Ըստ ՀՆ կէտերը որոնց մասին կարելի է
լրջօքին տառարկել: Արդէն ցոյց տուինք թէ
Հքիմական ի՞նչ ըմբռնումներով Տիկին
Դուռընքն հասեցած է Հայ մահքանկար-
չութեան՝ զայն արժէքառորդու Համար:
Նայոգի տութեան պահառ, Հայ մշակոյթի
ժամանեան անձնութեան դեպք, գե-
ղարսեասի մասին նախական ըմբռնում
և այլը ինձառական պատճառներ են որ տիկի-
նը չէ ըմբռներ հայկական մահքանկարչու-
թեան արժէքառը տուեալները, եւ անոր
հոսքն:

Օքինակ, Հարցպետութեան պակասը ի-
րեն արգելը հանդիսացած է Տիբրինցինի
Համալուրանին Աւետարանին յիշառակա-
րանի կեզծ ըլլալը դիմանալու, եւ ցաւալիտ-
քէն զայն նկատուած է 1113 Բուականէն Քը-
րիստոսի մանրանկարեալ Աւետարան մը:
Այս բուլղորդին անճիշտ մեջաւակարանին
թուականով տիրինը կիրկկիոր մանրանկար-
չութեան մասին ըրած է շատ սխալ եղանակա-
ցութիւններ: Տիբրինցինի Աւետարանը հա-
գիւ մջի զարու գործ կարելի է նկատել եւ
անհարակու Սիւնիք պատրաստուած է եւ

ո՞չ թէ Կիլիկիատ Կիլիկեան մանրանկարչուա
թիւնը ժի զարու երբորդ քառորդէն վերջ
սաղմնաւորուեցաւ :

իջ 18, Ներածութեան վերջաւորութեան
տիկինը զարձեալ կ'ընէ շատ զարժանալիք եւ
բացարձակապէս անձիչդ տեսութիւն մը, ը-
սելով. «Ճի՞ զարից մեզ հասած ձեռագրերը
սովորաբար հարուստ չեն մանրանկարնե-
րովք» Կ'երեւի թէ տիկինը լուր իսկ չաւսի
այդ ժամանակառուն հայկական մանրանկար-
եալ խոչոր դրծերէն: Օրինակ, Վարք Ա-
ղքաքանիքի իմ հաւաքանոս օրինակը 1526-
էն, մանրանկարեալ Դրիգորիս Աղքաքար-
չիք (1536էն Երևանաղճէմ օրինակը մասամբ
մանրանկարեալ): Մանչէսըը (Անդիք)՝
Ռայանա մատենագարանի օրինակը 1544-
էն, մանրանկարեալ Զաքորիս Գնուեցիք.
1535էն Յովսասփ Սկրոտասցիի մանրա-
նկարածը (Գերլինի Արքունի մատենագա-
րանը): Սակայն մեզի հասած են հարիւրո-
ւոր ձեռագրիներ ՓՀ զարին, մեծապոյն մա-
սամբ բազմաթիւ մանրանկարներով եւ ոչ
թէ, չամախ նրանք զարդարաւած են միայն
խորաններով եւ բաժանագրգերով եւ ոչ
ալ ճիշդ է թէ ըրաւական միօրինակ են ի-
րենց ոճով, որ մեծ մասամբ զարդիկական
է ծածկուած մէկ կտոր երիս դրյանի ներ-
կում (էջ 18):

Տիկին Դուռը զավացոյ կը խօսի բայց պէտք է կազմած էրգութեամբ դպրոցի մը մասին որ պարտանք կը պատճառէ, եւ կ'աւելցնէ. «Արք Հայութած է յիշեալ ժամանակաշրջանի հայկական ձեռագրական գեղանկարչութեան ամենահականաւոր նկարիչներից մէկի» Յակոբ Զուլայեցու առեղծապործութիւնը (Էջ 18): Սակայն Յակոբ Զուլայեցի աշակերտն էր Զաքարիա Եպիսկոպոս Լինցի (Գրոնսեցի) մանրանկարիչին: Յակոբի սկզբանական մանրանկարները որոշ կերպով ժամանակուան Վանայ գպրոցին ազդեցութեան տակ են: Ժի դարուն սկզբէն իր գործերը ծանրաբեռնած են ինձնվամբ: Զինքը Հիւարեւի «յիշեալ ժամանակաշրջանի հայկական ձեռագրական գեղանկարչութեան ամենահականաւոր նկարիչներից մէկը» Հայութած է յիշեալ ժամանակաշրջանի հայկական ձեռագրական գեղանկարչութեան ամենահականաւոր նկարիչներից մէկի» Յակոբ Զուլայեցու առեղծապործութիւնը (Էջ 18): Սակայն Յակոբ Զուլայեցի աշակերտն էր Զաքարիա Եպիսկոպոս Լինցի (Գրոնսեցի) մանրանկարիչին: Յակոբի սկզբանական մանրանկարները որոշ կերպով ժամանակուան Վանայ գպրոցին ազդեցութեան տակ են: Ժի դարուն սկզբէն իր գործերը ծանրաբեռնած են ինձնվամբ: Զինքը Հիւարեւի «յիշեալ ժամանակաշրջանի հայկական ձեռագրական գեղանկարչութեան ամենահականաւոր նկարիչներից մէկը» Հայութած է յիշեալ ժամանակաշրջանի հայկական ձեռագրական գեղանկարչութեան ամենահականաւոր նկարիչներից մէկի» Հայութած է յիշեալ ժամանակաշրջանի հայկական ձեռագրական գեղանկարչութեան ամենահականաւոր նկարիչներից մէկի»:

Հայերէն ներածութեան կը յափորդէ ուս
սերէն եւ ֆրանսէրէն յառաջարան (Դրամր-
եանք) եւ Ներածութիւն (Խուլուզիյոյ)։ Առ
էն մերժ կը պրուին մանրանկարները։

Սահմանկարները հարպատ արտահանութիւնները յին ուղղակի ձեռադիրներէն լուսանկարչութեամբ արտահանուած, այլ ապացութիւնը պատրաստուած է արդի ժամանակարիններէ և ձեռքով հանուած պատճեններէ: Մանրանկարիններու ցանկը կը արտի հասորին զերջը: Աւրեմն ընական է որ մանր տարրերութիւնները ըլլան այս ժամանակարիններուն են. նախորդ հրատարակութեան մանրամասնութեանց մէջ: Սա կայն յինք զիտեր թշուած համար այս եւ նախորդ հրատարակութեանց մէջ ժամանակարիններուն չափազաւրինները կը տարրերին:

կը 201-ով կր սկսին Շնկարների Բացառարությաները, այսինքն նույն Հրատարակուածած մտերանկարներուն ձեռագիրներուն մտախն դիտաղությաներէ Այս մասը կատարուած կ'երեւ Տիկին Դուռը մուլություն :

Առանգ Փղոսկրեայ կողքով Աւետարանին մասին, արկինք կ'ենթաղդէ որ ձեռազդին յաւ ծանօթ մերժին շոր մահրանկարս ները Զ-ի դարէն լլան, ինչ որ մենք անհաւանական կը դանենք: Վենետիկի Միսիթթարան Հաւաքածոյին Մլրէ Թաղումէին Աւետարանը 902 Բոււականէն կը նկատէ, մինչ ու 862 Բոււականէն է: Եւ ոյ երկու սիրայ առեւելինքով կ'ընէ եղբակացութիւններ՝ որոնք հիմքէ դուրէ կը նկատենք:

Խօսելով թիւ Են նկարին ժամանէ, որ պատառքի մըն է (Սատենաղարանի թիւ 9430ա), արկինը կ'ուժ որ չցիւմայի խոտոթ խորհրդանշում է Քրիստոսի գերիշմանի մշտացիք ծածկը (էջ 202): Սակայն այս խորհրդը որ մենք Փղոսկրեայ կողքոյ Աւետարանին մէջ ալ կը գտնենք, նուն բան մըն յէ Ներկուացնացած եւ հոռ ալ չի Ներկայացներ: Սարշիգովսկի Հմկրտարանը մը («Արքարան») կարեած է նոյն պատկերացորդիւնը: Իրավանին մէջ անոր հնագոյն ձևը կը գտնենք Բամբէյի (Խոտալիս) աւերակներուն մէջ զանուած տան մը որմնանու-

կարին մէջ, և թանուական շընակէ: Այս պրմանկարը արժմ կարելի է տեսնել Նիս եռքի Մէթրօփոլիդը՝ Թանգարանին մէջ: Ուրեմն ճարտարապետական հաճելի ոճ մըն է որ քրիստոնէութենէն առաջ զոյլ թիւն առներ, եւ որ գործածուցաւ քրիստոնէական մանրանկարչութեան մէջ: Ուրեմն ո՛չ արբարանա, ո՛չ ալկոտարան» եւ ո՛չ ալ Քրիստոսի զերելմանին վրայի ծածկ» է այս խորանը: Տիկին Դուռնազոյին գուցէ ծանօթ չէր որ Քրիստոսի զերելմանը քայլուի մէջ փառած էր» (Մարկոս, ՓԶ 46):

Սովորու Աւետարանին մասին՝ պայման է վերագրել ՓՄ դարբ հետին (Էջ 202): Ետու աւելի հաւանաբար ՓԲ դարու գործ մըն է իր շարագրութեամբ, գուցէ եւ գիշ մը աւելի ուշ: Զարմանալիքը էն Հազրամատ (1221 թ.): Անետարանին արուեստին, թէեւ աւելի դասական, աղքակցաւթիւն ցոյց կատայ:

Մանրանկար թիւ 12-ը տառապահ թիւ 311
ձեռադիր Ալեքսանդրէն, նշանակուած է
1066 թուէն Քրիստոս։ Զարմանալիօրէն
անհաւանական կը թուի ոյդ թօսականէն ըլ-
լալը։ Գէտք է լաւ քննել տեսնելու համար որ
աւելի ուշ ժամանակից յաւելում չըլլայ։

Մանրածեկաբնիք թիւ 14, 15 և 16 տառաւած և Առանձնագարաբնիք թիւ 2877 Առարանին և Նշանակուած Ժի՞ զարի առաջին կը: Թիւ 14-ը խորած մընէ է, որոշապէս Հազրատի Առեստարանին արուեստով, որպէս մէնք աւելի հաւանական կը զանենք այս ճեղադրին՝ ԺԴ զարու վերջերուն զրոյ ԱԱԱԱ: Գալով արինո՞ց հնասարակական մարդունքներուն՝ Հազրատի Առեստարանին (121)

Բ.) «Համակարգային» ըլլալում մասին, զանոնք, միջավայրի տուրք ըլլալէ աւելիք բան մը չենք նկատեր, թարգմանչաց Աւետարանի (1232) մասին ըստածները եւս անհմաստ կը գտնենք, որովհետեւ Տիկին Դուռը առաջի ցածին պէս՝ «Այս ձեռագիրը որ Մոնղոլների կողմէի Հայաստանը նույնական մզաւանդային տարիներին քրոնականութիւնը մէկն» (չշ 205թ) Զի: Տիկին Դուռը առաջի պէտք էր գիտանք որ «Մոնղոլների իշխանութիւնը Հայաստանի և Վրաստանի քայլը ... առաջին շրջանում, ըստ Կաստ 1236 թ. մինչեւ 1256 թ. ...» (ԳԱՅԱԿ Տիկին Տեսուրին Հայ ժողովրդի Պատմութեան: Բայօթ Մահանեան, Գ. Հատուր, է

244): Աւրեմն ի՞նչ ավգաւանջ», ի՞նչ «բողոք», ի՞նչ «պալքար»....

Մասելով թիւ Բ մանրանկարի մասին
(Մատևագարանի թիւ 7737), միև զարու
երկորորդ կըս նշանակուած է: Այդ չէ ինչպի-
բը, տակայն հոյ ալ ենթագրութիւններ կը
կատարուին, որոնք կը հիմնուին եկիլիկ-
եան ձեռագիր՝ 1113 թ. Աւետարանին, որ
պահուած է Տիրքնակենք համալսարանուած
(թիւ 893)» (Էջ 205ա), որ ինչպէս ըստինք
ո՞չ 1113էն է և ո՞ւ ալ կիրկիս գրուած:

էլ 205ր. Տիկին Դուռը ովոն զբախ մը նըւ
կրած է Թորոս Ռոսլինի: Ասիկա տեսակ
մը մաքերու պատրաստութիւն է, որպէսզի
կարէլի ըլլայ անսառագիր մանրանկար-
չութեամբ Երեւանի Մատենագարանին խել
մը մանրանկարեալ ձեռապիրները Թորոս
Խոսլինի դորձ նկատել: Խիստ ցանկութիւն
մը կայ Երեւանի մէջ մանրանկարչութեամբ
զբաղողներու կողմէ՝ Մատենագարանին մէջ
Թորոս Խոսլինի կողմէ մանրանկարեալ ձե-
ռագիրներ հանձնեւած: Ցաւալի է որ գոնէ
հաս մը չկայ Հռն՝ որով սրտեր ու մաքեր
հանգարանին: Սակայն անսառանկայ զօ-
րովս ձեռապիրներու մանրանկարներ շնոր-
հ կրնաւ չեղած անդէն ստեղծել: Հետաքրք-
րական է որ միայն Երևանազմէի Սրբ. Ցա-
կարանց հաւաքածոյնն մէջ եւ Միացեալ
Նահանգներու կը դանօւին: Անկենդօրէն չեմ
հառկնար այս մէծ ցանկութիւնը Թորոս
Խոսլին մը ունենալու Երեւանի մէջ: Մաղ-
թիւնք որ օք մը անակնկալ կերպով ունենան
... և իրենց հետ մէնք ալ ազատինք ուսուլին-
եան այս ժամանակին:

Թորոս Առաջինի մանրանկարչական ար-
և աւելաց բարին բուն Նշանակութեամբ հայ-
կական մանրանկարչական արուեստ չէ, և
եթէ չգտնուեէին Հայ գրչութեանց մէջ, գրժ-
ուար թէ Հայ մանրանկարիչի գործ նկատ-
ուէին: Նոյն ասեն, այդ ժամանակ եւրո-
պական մանրանկարչութիւնը այնքան ճո-
խութեամբ զարդացած էր, որ գժուար թէ
Թորոս Առաջին իր Ներպապաշի մեծատա-
զանդ եւ Համբաւաւոր մանրանկարիչ նկատ-
ուէր: Անտարակյան կարող վարպետ եւ
ատաղանդաւոր մանրանկարիչ է Առուինի:
Բայց Հարդազան Հայ մանրանկարչութեան
մանրանկարիչ չէ, և գժուար թէ իր որեւէ
մէկ գրժուար փոխէր Երեւանի Սատեհազա-

բանին անմասն Հազբարի Աւետարանին (1211 թ.) հետ:

Թորոս Խոսլինի վերադրել կուզուի Հեթում Բ.ի ձաշոցին մանրանկարները: Սուկային մանրանկարները որեւէ դործագրական, արհետի կիրառան նմանութիւն չունին Խոսլինի ստորագրեալ ծանօթ զործերուն մանրանկարներուն հետ: Մինչ արծուելիթ Խոսլինի գիտադիններուն յատկանիշն է, Հեթում Բ.ի ձաշոցին մանրանկարները կը ենախցրեէ ստովրական եւրապական քիթը: Ասոր նման բաղմաթիւ յատկանիշները, հագուստ ծալքերու շարադրութեան, սոքերու կագութեան եւայլն, Հեթումին ձաշոցին մանրանկարները կը ասրբերն Խոսլինին անկառակ և եւ կը տիրապետ մանրանկարներուն իրացաւառաւթեան մէջ: Հեթումին ձաշոցին մանրանկարները կը նախցրեար սնառութեր:

Խոսլինի վերագրուիլ կուզուի նաեւ թիւ 197 Աւետարանի, գրուած 1287ին: Այս մանրանկարներն ալ իրենց յատկանիշներով բարովին կը ասրբերին Խոսլինին մանրանկարներին: Անոնք աւելի սեր կապակցութիւն ունին Հեթում Բ.ի ձաշոցին մանրանկարներին հետ:

Թորոս Խոսլինի վերագրուած է նաեւ Մատենադարանի թիւ 9422 Աւետարանը: Այս ալ չենք կրնար վերագրել Խոսլինի, թէեւ Հեթումին ձաշոցին եւ 1287ի Աւետարանին աւելի վարպետութեար եւ հատունութեամբ արագործած է: Խոյնիսկ հատունական է որ Հեթումի ձաշոցին մանրանկարներին զործել ըլլայ այս թիւ 9422ը: Ես հեկան է որ այս երեք մանրանկարները ձեռադիրներն ալ չունին մանրանկարներին ստորագրութիւնը, մինչ Խոսլինի բոլոր զործերը, որոնց ծանօթ են, ունին Խոսլինի ստորագրութիւնը:

Վերջապէս Խոսլինի ձեռքն կը նկատուին Մատենադարանի թիւ 7651 Աւետարանին մանրանկարներին ուսանք: Այս անթուական ձեռագիրը, որուն ժդ դարի երկրորդ կէսին թուական տրուած է կամայականութիւն, ոյնինքան կամայականութիւն ալ ուժ մանրանկարներու զործ նկատուած է: Իրականին մէջ միայն Սարգսի Պիծակի ստորագրութիւնը կը կրէ, օրինակ, Մատթէոսի մանրանկարը: Զեռագիրը աւարտած է Սար-

գիս Պիծակի կողմէն մանրանկարներուն ամբողջացումէն վերջ, 1820ին: Թորոս Խոսլինի կը վերագրուի Մատթէոսի խորածը (Մանրանկար թիւ 51), Սակայն ասիկա ըստ մեզի աւելի հաւանաբար զործն է Հեթումի ձաշոցին մանրանկարիչին եւ եւրիտասարդն մանրանկարիչի մը զործ ըլլայէ աւելի՝ փորձան մանրանկարիչի մը յաջող մէկ զործ կ'երկիւ:

Մատենադարանի թիւ 7482 ձեռադիրը Աւետարան մըն է 1297ին գրուած, որուն մանրանկարները Գրիգոր Տաթևացիի զործ կը նկատուուին, եւ որով նաղկումը եւ մանրանկարչութիւնը կը վերագրուի ժ՞ն զարու վերջիրուն: Դրուածին մենք այնպէս ապաւորեցանք որ անհուանի գիլիտովայ նումինայստ Գրիգոր Տաթևացին, որ միաւանակ եւ նկարիչ էր (էջ 209ը): Որունեցիի աշակերտ Գրիգոր Տաթևացին է: Որունեցիի աշակերտ Տաթևացին ծնած է 1348ին, նրգիկ եկած 1372ին, 1373ի Զատուկին նրուազիմ կ'ըլլայ եւ նոյն տարին դարձեալ նրգիկան կու զայ, 1388ին նրգիկայէն կը մենին եւ կը մենիր 1410 Դեկտեմբերի 25ին (1390էն վերջ Տաթև գտնուած է): Սակայն ոչ մէկ անդ մենք հանդիպած ենք Գրիգոր Տաթևացիի ծաղկող ու մանրանկարի: Ըլլայուն, բայ մը՝ որ անհուանական կը մենինք, բանի որ իր զրած մեզի ծանօթ Աւետարանները իթէ չէ ծաղկած և կարծեադրոյնի՝ 1374ին նրզնկոտ աւարտածը՝ տաղկուած եւ մանրանկարուած է Ասաշար կեսարացիկ (Ոսկեկաղմ Աւետարան, այժմ կշշածնի նոր հաւաքարն մէջ): Եթէ իրապէս կը մըշակ Մատենադարանի թիւ 7482ին մէջ որ Գրիգոր Տաթևացի ծաղկած ու մանրանկարուած է այս Աւետարանը, այն ատեն նրունեցիի աշակերտ Գրիգոր Տաթևացիէն զամ ուրիշ Գրիգոր Տաթևացի մըն ալ գոյութիւն ունեցած ըլլալու է: Գալով թիւ 7482ի մանրանկարներուն, անոնք ունին ժդ զարու ոն եւ մեծ առնչութիւն կը աւենինք Հարգարադ դրուի-գործոց Աւետարանին (1211 թուական): Մանրանկարներուն հետ եւ զանոնք ժդ դարի վերջին, այսինքն դրյութեան ժամանակակից զործ կը նկատինք: Դարձեալ Հարգարադ ունին ազդեցութեան մանրանկարուած է Մատենադարանի թիւ 6905ը, որ ժն-ժն դար նշանակուած է, մինչ, ըստ մեզի, այս ալ ժդ զարու վեր-

շի կամ ժԴ զարու սկիզբի գործ է:

Դրամբեան կը զբէ բացատրութիւնը Մատենադարանի թիւ 9891 Աւետարանին, որ մանրանկարուած է Յակոր Զուղայեցիչ 1585ին և կ'ըսէ որ ԵՅԱԿՈՐ Զուղայեցի վերջին Հայ խոշոր մանրանկարիչն կ'ո (էջ 212ա): Ասիկա ինքնին աղաղակող անձնգութիւն մըն է: Խանան կամայական եւ բուն լորովին սխալ բան մը, այն ալ հանդինակաւոր վճռակամութեամբ ըսուած, առուուածն մեր մանրանկարչութեան անձնաթութիւն կը հաստատէ: Դրամբեան կ'ըսէ նաև որ «Յակոր ... սովորել է Վանուած նըշկարիչ Զաքարիա Աւանց մօտ» (էջ 212ա): Քամի մը անձնգութիւններ կան հուս: Զաքարիա Աւանցի, որմէ բազմաթիւ ձեռագիրներ ծանօթ են ինձի, աշխատած է Աւանց զիւղը, որով Յակոր կամ որեւէ ուղիւ մէկը չեր Գրիսար Զաքարիա Աւանցիի մօտ սովորել Վանուած: Սակայն Յակոր Զուղայեցի երրեք չէ աշակերտած Զաքարիա Աւանցիի, այլ աշակերտած է Զաքարիա Լևնեցիի ողբէ: որ նոյնիքն Գնունեցին է: Զաքարիա Աւանցի երրեք նախկինութիւն չեղած, ամուսնացած էր եւ զաւակներու տէր, մինչ Յակոր Զուղայեցի իր ուսուցիչին Համար կ'ըսէ: «Ձևուուցիչն իմ քաջ եւ բարունի ... Զաքարիա եպիսկոպոսն՝ որ է լմեցի»:

Հատորը կ'աւարտի առուելին եւ Փրանսիրէն բացատրականներով:

Բնական է բանիք չունինք Հայկական մանրանկարչութիւնը ներկայացնելու այս մեծ եւ բուռն փափաքին Համար, որ վերջին տարիներու մեր մէջ կ'երեւի: Սակայն կը խորհնէք որ երր իւրաքանչիւր Հրատարակութիւն սահմանափակուած է լոկ իր մատենադարանին մանրանկարները արտահանելով քիչ կամ շատ հարազատութեամբ, լու կ'ըւլայ որ Հրատարակիչները բաւականանան լոկ իրենց արտահանած ձեռագիրները առարկայօրէն ներկայացնելով, եւ ոչ թէ զանազան եւ զարմանազան մարդանքներ ընելով՝ ի հենցուկս Հայ մանրանկարչութեան: Զեռագիրներուն հարազատ կերպով ներկայացներին առաջարկուած է արտադարձ մատենադար նոր ուժեր յառաջ բերել, որոնք օտար արտահաներու շունչով չեն ապատրուածն, այլ միայն ունին արժատական նախօթութիւն անոնց մատին: Մեծագոյն անհրաժեշտութիւն մըն է Հարազատորէն նահշանալ Հայուն նկարագրը և Հայկական չափութիւնները: Սակայն անոնք այժմ ճշդել եւ ուղղել Հրակայական աշխատանքի եւ միջոցներու կը կարուի:

Պնական է որ կարելի է պատկերագիրքի անջատ Հրատարակել Հայկական մանրանկարչութեան մասին յօդուածներ, ուսումնասիրութիւններ, տեսութիւններ եւ դիրքեր: որոնց առկայն քննադատութիւնը ոչինչով կը վնասէ միայն մանրանկարով պատկերագիրքերու: Իսկ այժմու եղածին ոչիս, եթէ քննադատութիւնները հիմնական են եւ իրաւացի, պատկերագիրքը ինքնին, որ Հրատարակութեան ամենածախսալից մասն է, կը տուէի իրը պարունակութեամբ վիճելի գործ մը:

Հայկական մանրանկարչութիւնը իրը ինընուրոյն ուսումնասիրական ճիւղ դեռ իր սկզբնական, սաղմանային վիճակին մէջ է: Յէշատակարաններու մէջ լիւուած ուկմէւր ու դէպեր մշակելով՝ Հայկական մանրանկարչութեան պատմութիւն չէ կարելի զըրել, եւ ոչ ալ մանրանկարի մը կամ անոր մէկ մասնիկին հեռաւոր կամ մօտաւոր կապակցութիւնը կը բաւէ որ մէնք, յաճախ ծիծակվել եւ անընդունելի աեսութեանց մարդանքներ ըննենք ի գին Հայկական մանրանկարչութեան: Տղիտօրէն քենծ հեղինակութիւններէ աւազելի սխալ վերագրումներ եւ վիճուններ արուած են Հայկական մանրանկարչութեան մասին շատ հեշտութեամբ: Սակայն անոնք այժմ ճշդել եւ ուղղել Հրակայական աշխատանքի եւ միջոցներու կը պարուի:

Պէտք է դեռ Հայկական մանրանկարչութեան մատին, նախ պառակչ ձեռադիրներն ու մանրանկարչները, զանոնք բացարձակագիր նեւ առանցովութեամբ հարազատ նկատելու Համար մեռադրին: Պէտք է պատրաստուած նոր ուժեր յառաջ բերել, որոնք օտար արտահաներու շունչով չեն ապատրուածն, այլ միայն ունին արժատական նախօթութիւն անոնց մատին: Մեծագոյն անհրաժեշտութիւն մըն է Հարազատորէն նահշանալ Հայուն նկարագրը և Հայկական չափութիւնները: Սակայն ամենն առաջ պէտք է շարունակել Հրատարակութիւնները Հայկական մանրանկարչութեան պատկերագիրքերուն: